

ԸՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԻՈՅ

Ե

Մեկնումն ի Ղարապաղ. — Տէրտէր գիւղ

(ՏՆՍ յէջ 135)

ՂԱՅԻ ժողովրդեան յատուկ դանդաղութեամբ մեզի պաշտուած նախանշէ մը ետքը, կը նստինք ճոխ կազմածքով յարգարուած քառաձի փայտոնը. և երբ երիւարք արագընթաց կ'արշաւեն ի տափարակ դաշտին, վերանէն կախուած զանգակիկք ուրախական գաշնակատրութիւն մը կը լսեցընեն :

Տաքութիւնը կարգէ դուրս է, ու ճանապարհք այնչափ անհարթ, որ կարելի չէ շուտով յառաջել. միայն տեղացի ձիաւոր զինուորական մը՝ քովերնէս սրընթաց և սրարշաւ կ'անցնի կ'երթայ : Ընդարձակածաւալ անմշակ դաշտին մէջ ասոյիս անպին ցրուած են ճահինք՝ յորս խաղալով կը զբօսնուն ընտիր գոմէշք, և հազիւ կը տեսնուին իրենց եղջիրքն և սեաւ ցական ծայրերը. այն աղտաղտին ջրոց խորունկն՝ հեշտարար գոլութիւն կը վայելեն :

Ղարապաղի դաշտին մէջ ենք՝ զոր Երասի գետ կը բաժնէ ի Մողանէ : Բազմութիւ. են օձք և ցամաքային կրիայք, մանաւանդ վերջինները. — կը հասնինք ի Գարամանյը գիւղ, ուր թղթատարութեան կայարան մը, գեղեցիկ պարտէզներ ու զանազան բուսականութիւն, կաղնիք, ցանկափեկոնի, ուսի, թթենի և կաղամախի ծառեր : Երազկած են սրափուշք, ու իրենց բուրմամբ օդը կը լեցընեն, ջուրք ամէն կողմանէ կը կարկաջեն, և մասնաւորաց սեպական կալուածք՝ խնամով զոցուած են փշեայ ցանկօք :

Անթիւ առուակներ կտրելով, կ'անցնինք ընդ Տէրտէր—չայ, մեր ձախակողմը ձգելով երեք մեծ հողաբլրակք՝ որ թերեւս գերեզմանք են : — Երեկոյեան դէմ կը հասնինք ի Տէրտէր գիւղ, որ համանուն գետէն հինգ հարիւր մետրը հեռու է, բարձրաւանդակի մը վրայ կառուցած : Ե՛րջնեք ի կայարանն. բայց զի յամենայնէ զուրկ է, կը փութամ ի վաճառանոցն՝ ճաշի համար կարեւորն հողալու : Սակայն այդ չի բաւեր. հարկ է նաև եփել տալ. և այն առթով կ'իմանանք մեր թարգմանին արժէքը : Մեծ մարդ մ'է նա. և թէպէտ ոչ գրեւ գիտէ և ոչ ընթերցում, եթէ օրը հինգ առաւ ալ փող հատուցանենք, երբէք կերակուր եփելու նուաասութիւնը յանձն չառնուր, նաև կարգէ դուրս դիպուածոց աստն : Բաց թուղթ մը ունինք ձեռուընիս, զոր թղթատարութեանց գլխաւորին ներկայացուցած աստննիս՝ պարտական է հար-

կատր ծառայութեանց անձինք գտնել մեզ, ի հարկէ հատուցմամբ վարձուց մեր կողմանէ. սակայն պարոն Յոհաննէս՝ այդ թուղթը գրպանը պահած է, ուստի կայարանին մարդիկ փոյթ չեն ըներ, ուր մենք ճաշի սպասելով՝ ժամանակնիս կը կորուսանենք:

Վերջապէս պաշտօնական անցագրոյ թուղթերնիս՝ կայարանին գլխաւորին ներկայացընելով, ներումն խնդրեց մեզնէ, և կրակ մը վառելու հրամանը հանձնցաւ տալ: Այսչափ դժուարութեամբ ստացուած կերակրէ մը ետքը, կայարանին տախտակէ մահճաց վրայ մեր անկողինները ձգեցինք ու շուտով խոր քունի մէջ ինկանք:

7 մայիս. Գարնանային գեղեցիկ առաւօտ մ'է, և մինչ բեռներնիս կը տեղաւորեն, կը փութանք մեկնիլ՝ լուսանկարչութեան կարևոր հանդերձանօք: Վաճառի օր մ'է ի Տէրտէր, որով և շարժուն կենդանութեան կերպարանք մը կը ներկայացընէ: Ամէն կողմանէ կը հասնին ձիաւոր, բեռնաբարձ գըրաստք, էշք, ձիան, ջորիք, եզներ, ոչխարք, և այլն: Եկարավայել կառք՝ հեծեծող անուօք կը յառաջեն, յամրաքայլ ձգուած ընտիր գոմէշներէ, ծանրացած բեռամբք վաճառուց, կանանց և տղայոց: Այն օրը մասնաւորաբար երիվարաց վաճառման սահմանուած ըլլալով, բազմաթիւ են, և յորս կ'երևնան Ղարապաղի քանի մը ամենընտիր տեսակք:

Հաճոյական շրջագայութենէ մը ետքը՝ կայարան գտնանալուս կը հանդիպինք ի վերջին ծայրո գեղջն՝ քանի մը խեղճ ու աղքատիւն վրանաց: Չանկէզօրէ եկող ու դէպ ի լեռանն ուղիւոր Դապից կը պատկանին, որ հոն դադրեր են քիչ մը հանգչելու համար: Տարիքնին առած մի քանի կանայք՝ գետնին վրայ դրուած նախնական քարկահի մը շուրջը բոլորած՝ կապերտ հիւսելու զբաղած են: Գիւղին բնակիչք ալ գլխաւորապէս Դապք են: Կիսամերկ աղայք ծառոց՝ ճիւղերով ու շաղախով ծեփուած հիւղերնուն զիմաց զիջուած, հազիւ կրնան սանձել շանց կատաղութիւնը՝ մինչ մենք քանի մը լուսանկար տեսարաններ առնելու կը պարսպինք:

9

Մեկնումն ի Տէրտէր գիշդէ. — Սարահարք. — Կարկարայ ձորք. — Ծահ—Պոչաքի կայարանը. — Մորիկ ի լեյիւն. — Ժամանումն ի Եռչի:

Ժամը եօթնուկիսուն՝ մեր արթուն ու ցատքբառող ձիանն պատրաստ էին գմեզ ի Եռչի փոխադրելու. — Տէրտէր գիւղէն՝ ճանապարհը միշտ կը բարձրանայ, ինչուան ի տափարակ դաշտն զոր անձրևային ջրոց հեղեղաց խոռոչք կ'ոռոգանեն և արգասաւոր կ'ընեն, և գեղեցիկ արօտից վրայ կ'արածօին աննման հօտք խաշանց:

Այլ կողմէն, գրեթէ ութնասուն հազարամետր հեռու՝ կը սկսին Ղարս-պաղի լեռներ: Բազմաթիւ արագալաց ձիւտորք մեզ կը հանդիպին, բայց երեւնալին ու անհետանալը մէկ կ'ըլլայ: Գոհութեամբ կը շնչենք մաքուր ու կենդանաբար օդ մը, այդ զեղաղէշ բնութեան մէջ՝ ուր ապրիլը երջանկութիւն մ'է: Հետաքննական են և ծաղկունք, որ եղանակին համեմատ մի կամ երկու տեսակք են, բայց բոլոր գաշտորայք անոնցմով ծաղկած և զարդարած. անանկ որ հարստակի սիրուն կապերտի մը կը յաջորդեն հսկայ ակքան, և այսպէս հետզհետէ: Բազմաթիւ մոխրագոյն ագռաք՝ ճամբուն վրայ թռչտելով կը զբօսնուն, և մեծամեծ անզեղք՝ խաշանց հօտերու վրայէն օդուն մէջ թևատարած կը կենան:

Գաշտին ընդարձակութեան մէջ մշակուած և երկրագործութեան օգտակար տեղերու ալ կը հանդիպիս յաճախ՝ ուր զաւառին զլիւտորէն զրկուած խումբ խումբ աշխատաւորք ոստիկանութեան կողմանէ անձանց հսկողութեամբ՝ մարտիները կը ջարդեն, որոնցմով լի է երկիրը: Հարիւրի չափ մարդիկ՝ կընիւնի եղեգներէ ձևացած անշներ ձեռուրնին իրենց առջևէն կը վարսանեն այդ միջատներն, որոնք անթիւ անհամար բազմութեամբ կը ծածկեն երկիրը: Այս կերպով հալածուած մարտիք՝ ասդիս անդին բացած փոսերու մէջ կ'իյնան, զորս աշխատողք՝ մէկէն հողով կը լեցընեն: Ռուս վարչութիւն՝ մեծ եռանդ և զործունէութիւն կը բանեցընէ՝ երկրագործաց այս մեծ հարուածին դժ կոտելու. անոր հակառակ՝ մեծ է աշխատաւորաց կողմանէ ցոյց տրուած անհողութիւն ու անփութութիւն, որով կառավարութիւնը իր գիտած նպատակին հասնելէն հեռու կը մնայ:

Քիչ ատենէն կը հասնինք լայն գետակի մը առջև, ուր եզանց և զովշից ահագին խումբ մը եկած են իրենց ծարաւը մարելու: Ի հանդիպոյ՝ վտակին միւս կողմի բարձանց վրայ հարիւրաւոր երիւարք կ'արածին: Այդ տեսարանը, հազարաւոր կենդանեաց զլուխերու մէկտեղ ժողված՝ ջրոյն քով, մեծ սպաւորութիւն կ'ընէր վրանիս. հովուական գեղեցիկ տեսարան մը, վայրենի բնութեան առանձնութեան մէջ, ուր ուրիշ ձայն չէր լսուէր՝ բայց ի հօր մռնչելոյ ցոլց, և յովատակ ձիոց խրխնջանաց:

Կիւլլինայի կայարանէն քիչ հեռու, առանձնակ ծառի մը կը հանդիպինք, որոյ ձիւղերէն կախուած են բազմազունեան քուրջերու կոտորք, ու բնոյն քով ալ կոյտ մը կայծքարանց: Ուղեւորք հոն կանկ կ'առնուն, իրենց զգեստէն կտոր մը ծառին ձիւղերէն կախելու, կամ քար մը նետելու արդէն եղող պէզին վրայ: Այս կերպով մեծարանք ընդունող ծառոց մէջ՝ առաջինն է զոր տեսանք:

Ստամբուլի ճմլումը՝ որով կը նեղուէինք, կ'իմացընէր մեզ թէ զայն զօրացընելու համար բնութեան գեղեցկութեամբը զմայլելէն անելի զոյսցական բանի մը պէտք ունէինք. այս զբաղեցուցիչ զազափարը մտքերնէս չէլէր, մինչև որ ի Շահ-պուլաք հասնելով ոտուրնիս գետին կը դնենք: Ամէնքնիս միաբան կը մտնենք խեղճ կայարանին սրահը, ու թարգման Յովհաննիսիս

խօսքերը կ'ուզենք լրացրնել մեր նշանակիչ ձևերովը : Վերջապէս կը բերեն առ մեզ կտոր մը լաւաշ՝ վրան մեծ կտոր մը պանրով : Խեղճ, ամենա-խեղճ ճաշ մը՝ երեք սովելոցս համար :

Կայարանիս Շահ-պուլաք (Աղբիւր շահի) կոչուելուն պատճառը՝ նոյն ան-դրն եղած մեծագործ և շատաշուր աղբիւր մ'է, որ կը բլիխ անառտոս հե-ղեղատէ մը, կէս անբրակ ու ընտիր ճարտարապետութեամբ շինուած գեղե-ցիկ շէնքի մը քով, առջևը երեքկամարեան սրահով : Անմիջապէս կից՝ քուր-ջի կտորներով ծածկուած մաքառներու տակ հին գերեզման մը կայ, որ ան-տարակոյտ սուրբի յարգանք ունեցող անձի մը կը պատկանի :

Ղարապաղի քաղաքապետ Փաննիսիանի ամարանոցն եղած է Շահ-պուլաք : Չի դիտցուիր թէ ի'նչ բանի կը ծառայէր այս շէնքը . բնակութեան տեղ մ'էր թէ մզկիթ . ներքին կողմէն կամարակապ է և առանց լուսոյ . կիսով չափ ծածկուած առատ բուսականութեամբ, ամենահանձոյական տեսարան մը կ'ըն-ծայէ այս անբրակ : . . . Չորս կողմը գտնուած անբրակներէն՝ հաստսի թուի կարծելը թէ Շահ-պուլաք մասնաւոր կարեւորութիւն ունեցող անոյ մը եղած ըլլայ ատենով, ունենալով նաև իր խաղացած գերը Հայոց ազգի պատու-թեան մէջ, որ դժբաղդաբար՝ տեղագրական մասամբ շատ խառնակ է :

Վայրի վարդենիք, մաքառք, դեղնածաղիկ սամիթք, գեղեցիկ թզենիք, նոնենիք և ուրիշ ծառատունկը կը ծածկեն այն խոռոչ՝ ուստի ջուրը կը բլիւէ, և որոց մէջ կը զբօսնուն անթիւ թռչունք : Այս հետաքննական կայարանին շրջապայութիւնն ընեղէս ետքը հեծանք ի կտու, և հանդարտ ընթացքով մը-սանք ի գեղեցիկ և ի վայրենի ձորն Կարկարայ :

Ճամբուն վրայ կայ երեսէ ձգուած պարսկական գերեզմանատեղի մը, ո՞ր ընդարձակութեամբ և յիշատակարանաց առատութեամբ մասնաւոր մտադրու-թեան արժանաւոր է : Աւերակ կարաւանատեղի մ'ալ կը տեսնուի հոն : — Ուրչափ յառաջ երթանք, այնչափ անելի կը նեղնայ Կարկարայ ձորը, և զոր կը շրջապատեն ասպիտ անդին ցանուած՝ կարծես թէ երկրիս ծոցէն ելած կրային բլրակք : Ճամբուն վրայ կը հանդիպինք տեղացի բազմաթիւ ընտա-նեաց, հօտից, կանանց, տղայոց, վրանաց . ամենք դէպ ի լեւր կ'երթան . կանայք ձիու վրայ, և ընդհանրապէս տղայ մը գրիբերին, միւս մ'ալ ուսոց վրայ վերցուցած : Չիտարեալ գեղանի օրիորդի մը թամբին վրայ ընկողմա-նած է հիւանդ քուտակ մը կամ հորթուկ մը : Կատարելապէս նկատագեղ տեսարանք են այդ անձինք, իրենց բազմապունեան հնտաի ձորձիւք, ու կե-նաց և գոյներու սիրահար արուեստագիտաց վրձինի համար սիրուն պատկեր-ներ : Էրիկ մարդիկ, մորակ ի ձեռին՝ շանց պահպանութեամբ կ'ուղղեն ան-գէոց և հօտից գնացքը :

Հոս հոն, այս խումբերէն մէկ քանին, անշուշտ անելի վաստակաբեկքն, գիշերելու համար ձորին մէկ ապահով անկիւնը քաշուած են, ու մեծ կրա-կի մը չորս կողմը բլորած նստած՝ երեկոյեան կերակուրին կը պատրաս-տեն :

Երկրորդ կարաւանատեղի մ'ալ կ'իլլէ դիմացնիս, զոր կ'անցնինք Խոնալէի սասպատանին առջեւէն : Մերթ աղէկ և մերթ գէշ ճանապարհը՝ յաճախ ընդհատուի՝ գտողն ձևացուցած անթիւ վտակներէն : Առնցմէ մէկը կ'անցնիս, ու կը գտնես ինքզինքդ կարկարայ յասակին վրայ, և այսպէս հեարդհեաէ՝ մեր ընտիր երիվարաց հանդարտ ու կանոնաւոր քայլերով յառաջ կ'երթանք . . . Զուրբըր այնպիսի բարձրացած չեն, բայց յորպահոս անձրեւներէ ետքը կրնայ մեծապէս վտանգաւոր և երկիւղալի ուղեւորութիւն մը ըլլալ :

Քիչ տոնենէ կը ներկայանան մեզ Ասկերանի երկու բերդք, գետին մէկ և միւս ափանց վրայ կառուցուած : Քոյերէն աշտարակաձև մարտկոցներով պատսպարուած որմնոնք՝ քրոջ աւերակաց հետք գետ եւս կը տեսնուին, կ'երևնայ թէ անցքը կը քրցէր և պարսկական իշխանութենէն Ճաղած շէնք մ'է : Աւերակներէն անդին պորփիւրի հետ խառնուած սեւ թերթաքարինք (schiste) կը լեցընեն ձորը : Յաճախ կը հոնպիսինք հօտից խաշանց, գոմէշներէ լըծուած կտուց, գաղ հեծելոց, անյիւրջ և գեղեցիկ թափորի մը, որ շատ նըմանութիւն ունին անշուշտ սասուածաշունչ զրոջ մէջ յիշատակուած հոլուական խմբից :

Վերջապէս օրհասարակէն ետքը ժամը չորսին կը մտնենք Խան-պարէի կեղտոտ և տղմաշաղախ կարաւանատեղին. ուր թողով մեր կառքն ու ձիանը, քէջ մը ուսելիք ճարելու գնացինք : Բեռները ետ Ճաղած էին, ի Շահ-պուլաք, անտարակոյս պատրաստ երիվար չի գտնուելուն : Բայց որովհետև կաշարանին զլիսաւորը մեր յանձնարարականը տեսնելով՝ խօսք տուեր էր թէ երկու ժամէն դրոխքան կը հասնէր ի Խան-պարէ, որոշեցինք՝ մեր սովորութեան հակառակ, կանխել ի չու :

Կիսաւեր կարաւանատեղւոյն չորս կողմը՝ հայ ու թաթար քանի մը վաճառականք կը տարածեն հին կապերտ մը ու գեղեցիկ կնձնի ծառոց հովանւոյն սակ կը պատրաստեն մեր նախաճաշը, ոչխարի խորոված այլևայլ կերպով, ընտիր կաթով շինուած պանիր, և ասիացոց սիրելի տեսակ տեսակ բանջարներ՝ ազառքեղ, պրաս, նուխի (estragon), սամիթ և այլն : Այս մեծահաց կոչուները լրացրնելու համար՝ կը բերեն հին սամովար մը, յորում շուրը կ'ենայ, և արտրժահամ թէջ մը կ'առնուի :

Մեկներու արդէն կազմ կեցած ենք, բայց բեռինք գետ կ'ուշանան հասնել : Ժամը եօթն է, դիշերը վերահաս, և Շուշի հասնելու համար՝ սասուերկու փարսախ ճամբայ կայ ընելիք ի լերանցամէջս : Երեղուելով կ'ուզենք իմանալ այսպիսի անագանման պատճառը, և կ'ըսեն թէ երկու կայարանաց մէջ ալ՝ ուր պիտի հանդիպին՝ պատրաստ երիվարաց չըլլալուն համար է : Ժամը եօթնուկիսուն դրոխքայի մը գանգակիկներուն ձայնը կը լսուի. մեր սպասածն է, ուրով մէկէն պիտի կարենանք ճամբանիս շարունակել :

Բայց կը խաբուինք. մեր կառքն էր, սակայն պետական պզտի պաշտօնեայ մը, առանց յարգելու մեր իրաւունքը իբրու յառաջահաս և յանձնարարա-

կան ունեցող, կ'առնու ձեր երիվարները. և բողոքոյ տեղի չտալու համար՝ երբ կը մտենանք, կառավարը կը խարազանէ, և հողմոյ արագութեամբ առջնէս կ'անցնի :

Բարկացած կը ստիպուինք տեղերնիս մնալ. գիշերը վրայ կը հասնի, և օգը սպառնալից են : Նոյն միջոցին կը հասնին բեռնիք, և կառավարը կը հասկըցընէ թէ մեզ համար սահմանուած երիվարը՝ յետաժաման պետական պաշտօնէին տրուեր են : Ժամ մը ճամբանիս յառաջ կը տանինք, գիշերը կը մթնէ և տեղատարափ անձրև մը կը սկսի : Անկարելի է ճամբան տեսնել, ու ոչ փայտտունն և ոչ զրոյքան կանթեղ չունին վառելու : Կառավարք նեղուած՝ կանկ կ'առնուն : չի գիտցուիր թէ ո՞րչափ պիտի տևէ մերիկը : Խաւարը այնչափ սաստիկ է, որ միայն ձայնով կրնանք գիրար ճանչնալ, և ու թեթև շեղում մը դէպ ի գահալէժը՝ անխուսափ մահ կրնայ պատճառել : « Աստուած պահէ » կ'ըսէին խեղճ կառավարք : — Փայլատականց լուսի մէջ նը կատուած Կարկարայ հովտին տեսարանը սովորականէ գոգոս բան մ'էր. դէպ ի լեռն վեր ելնող բազմաթիւ ընտանիք՝ օտիպուեր էին ճամբուն վրայ զազրիչ կենալ, ու ձորոյն խորը կը տեսնուէին վառուած կրակներ : Վերջապէս կը յիշեմ՝ որ մեր ճանապարհի արկեղաց միոյն մէջ մագաղաթէ ձեռաց լապտեր ու մոմ մը պիտի գտնուի. ամուսինս խորխափելով ի մթան և անձրևի տակ կը փնտռէ, և բարեբաստիկ յոյժ երբ կը յաջողի գտնել՝ նոյն վայր կենին մեզի համար մեծագին այդ առարկայը... Անով բաւական սիրտ առինք. կառավարներէն մէկը լապտերը ձեռքը կը յառաջէր ոտքով, գետինը քննելով. երկու կառքերն ալ կը հետևէին, ձիերը ձեռքով բռնելով : Մէյմ'ալ հողմը կը մարէ լապտերը, և կատարեալ անշարժութիւն կը հրամայուի : Կլրկին կը վառեն մոմը, ու ճամբանիս կը շարունակենք, մինչև որ լոյսը միւս անգամ կը շիջանի : Ամէն հարիւր կամ երկու հարիւր մետր յառաջելունս՝ հարկ կ'ըլլայ կանկ առնուլ, և կառավարաց ազադակի ձայները մերկին հետ խառնուելով, աննկարագրելի աղմուկ կը պատճառեն :

Վերջապէս չափարաց տան լոյսը կ'երևնայ, ճիշդ յարմար ատենին. վառըն գի թղթեայ լապտերն պատուելով՝ ան բանի մը չի ծառայեր : Յոյսերնիս չափարաց վրայ գրեւ էինք, բայց առանց հետերին հաշիւ ընելու. ձայն կու տանք, կը պողանք, կը սուչենք, հրացանի հարուածք կ'արձրկենք առանց շահ մը տեսնելու, որովհետև խուկ կը գտնենք գիրենք. և բնակութեան տեղերնին անկարելի ըլլալով որոշել՝ խաւարին պատճառաւ, հարկ կ'ըլլայ ըստ պատել մինչև որ ուրիշ կերպով օգնութիւն մը հասնի. և յիբաւի՝ քիչ աւտենէն ի գոմշոց լծեալ կառքերու խումբ մը կը ժամանէ, որոյ մտտեանալուն ձայնը չէր լսուեր : Պէտք էր մէկ կողմը քաշուիլ՝ անոնց անցից տեղի տալու, որ դիւրին չէր : Այս մարդիկ գէթ զայն կ'իմացընեն թէ շիտակ ճամբու վրայ ենք : Վրայ կը հասնի լուսաւորութիւն մը երկինից. ընթացքը կը շարունակենք, և կրած ամէն նեղութեամբք ալ վերջապէս կ'աւարտի լուսնի և աստեղաց լուսով, որ հիմայ կը փայլին յանկարծ, պարզուած երկինից երեսը :

Սակայն վերջին արգելք մ'ալ զիմացնիս պիտի ելլէր : Հասնելով գրեթէ ի բարձունս ելիցն որ կը տանի ի Շուշի , կը հանդիպինք վստասաբարձ մեծ սայլի մը . կարելի չէր անցնիլ՝ առանց մէկ կողմը ծռելու . ուստի սախ պուեցանք միսանգամ կառքէն իջնել . կառավարը կարգէ զուրս խոր քնով մը ընկղմած էր . ականջէն վար կը պոռանք , ուժով կը շարժենք զինքը , անկարելի կ'ըլլայ արթնցընել : Եւ որովհետեւ անձրեւը զեռ կը շարունակէր , մեր կառավարք կը մտածեն սայլը ծածկող լաթը վերցընել , յուսալով որ անձրեւէն աշուրները կը բացուին . բայց այս հնարքն ալ սպասուած ելքը չուներար : Կը բռնադատուին այն ատեն՝ սայլն ու կառավարը ձեռքով հրելով մէկդի տանիլ , ու անով փայետոնին անցք բանալ՝ գահալիժեւու վտանգէն հազիւ քանի մը հարիւրորդամետր հեռուէն :

Այսպիսի նեղութիւններէ ետքը՝ յորս վտանգ և ծիծաղականն իրարու մէջ կը խառնուին , ուր ուրեմն կը հասնինք ի Շուշի :

Շարունակելի

ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒ

Մ Ա Ս Ն Ե Ր Կ Ր Ո Ր Բ

(ՏԵՍ ԴԷՂ 109)

ԵՐԿՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ , ՊԱՐՏԻՋԱԳՐՈՒԹՅՈՒՆ , ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ,
ՄԵԴՊԻԱԿԱՄՄԱՆՈՒԹՅՈՒՆ , ՇԵՐԱՄԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ , ԽԱՇՆԱՏՍԾՈՒԹՅՈՒՆ
ԵՒ ՀԱՄԱՐՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐՏԻՋԱԳՐՈՒԹՅՈՒՆ. — Գիւղական տնտեսութեան այս մասն՝ իւրաքանչիւր գեղացոյ համար անհրաժեշտ համարուածներէն մին է , թէ և եղածն իսկ շատ մեծ քան մի չէ : Հայ շինականն առանց պարտիզի և բանջարանոցի չի կրնար ապրիլ . նա կամ արտին մէջ անկիւն մի կ'որոշէ բանջարանոցի բուսոց համար , և կամ պարտիզին մէջ անոնց համար առանձին սածուներ կը շինէ : Այս տեսակ բուսոց մէջ աւելի ուշապրութեան արժանի են Սէխն ու Չմերուկն : Կրկին տեսակ սեխ կայ , շաղխի և տուտուս . առաջինն խիստ ցանցառ կը հանդիպի , որովհետեւ սեխի տեսակաց մէջ ամենէն ստորին տեսակն համարուած է . Տուտման ընդհակառակն բազմաթիւ տեսակներ ունի , որք գունով ու ձևով՝ այլ և համով ու անուշահոտութեամբ կը տարբերին : Այլ տեսակներն մասնաւոր անուամբ չեն զանազանիր , բաց ի մի քանիէ որք իրենց կեղևներուն գունոց համեմատ կը կոչուին՝ նարըն-